

նանչներով ու ծաղիկներով կը զարդարէր
 և Արրահամու օրհնութիւնը բարձրէն ա-
 շաղակելէն զինի, երբ տանուաէն և ազ-
 գականը նուէրներ կը բերէին աշխատա-
 սորաց' ամէնքը միահամուռ կ'աղաղակէն
 Ամէն խնջոյց մ'է, որ կը սարքով նոր
 ամուսնացելոց օրհնութիւնն վերջ. տանհ-
 րէցն է, որ սեղանին վրայ չին աւանդու-
 թեամբ կը սկսի Տովրիթայ սրտաշարժ
 պատութիւնը և կը մաղթէ զաւակին հայ-
 րական օրհնութիւնը, ներկայց միարեան
 կ'աղաղակէն Ամէն Այս և ասոնց նման
 շատ արարութիւններ ու մեր հնաւանդ
 սովորոյթը զեն ևս արևելքի մէջ գոյու-
 թիւն ունին, ուր մանաւանդ զաղթակա-
 նութիւնը են Հայաստանի բնաշխարհէն
 ժողովուած: Եթէ կը գտննենց արևմտեայց
 մէջ այս հին արձանագրութիւնները գե-
 րեզմանացարերու վրայ. Hic requiescit..
 in pace amen կամ Qui requiescat
 in pace amen. (Աս հանգչի ի խաղա-
 ղոփեան ամէն), ո՞չչափներ կային մեր
 սրբատաշ խաչարերու ներքե այսպիսի
 վերտառութիւններով, որոնց ամենով կը
 վերջանային. և այժմ ատոնք չարագործ
 ձեռքեր խորտակեր են և չկան, բայց
 մնացեր են անաղարտելի հոգեշունչ այս
 զգացումները հայ ըրիստոնէից սրտերու և
 հոգիներու մէջ, երբ իրենց սիրելիներու
 յուղարկաւորութեան տիսուր հանգիւն
 վերջը, քահանայն կը կանգնի գերեզմա-
 նոցին մի կողմը, կը մերձենան մերձաւորք
 համրուրելու սուրբ աւետարանը և սուրբ
 խաչը, քահանայն զգայուն սրտի խորե-
 բէն կը հնչեցնէ սփոփիչ խօսքեր. Սուրբ
 Հոգին զձեզ միախթարէ. և ահա ամէն բե-
 րանէ լիազեղ բառ մը կը թռչի՝ ամենը,
 բառ մը վսեմ, բարձր, երկնային, որ կը
 սրտապնդէ սպաւուները և անոնց հոգւոյն
 վրայ այնպիսի ազգեցութիւն մը կ'ընէ
 սրուն նման այնքան լաւ բացայայտիչ
 բառ չկայ լեզուի մը մէջ:

Ո. Կ.

Գ Բ Ա Կ Ա Ն

ՅՈՎԱԿԱՆԵՍ ՊԱՊԻՒՆԻ

Ա Դ Օ Թ Ք Ա Դ Կ Ո Յ Ը

Ճ Ճ

Կոյս, որ եզար մեզ համար միշտ բարեխօս
 Այ Այն որ Փու կաթէդ ու Փու արինէդ
 Ռուզից շնուր իրեն զգնաներ մարմնադէն,

Արդ որ ազգերը զինվցած իննթեցած
 Այ զինիով որ կը հասի վէրթիրէն,
 Հօտեր եղած են առանց մէկ օրէնքի,

Եւ այծամարդ գարձած հնոտի կուռքերէ
 Կը Կոստոնն Աւետարանն առաթուր,
 Ու Փու Որդուոյդ դէմ մարտի գաշտ են ելած,

Կարմիր լըճին վըրայ գարձուր աչուըններդ
 Եւ յանուն քացըր անդամներուն կապուտցած՝
 Զօրըս պազիր զիշերային արցունքով,

Գու արգանդէտ ելած այն սուրբ՝ կատարեալ
 Անդամներուն, որոնկը խաչին փայտին վրայ
 Հաստանեղոյս բեւեռապինդ զամուեցան.

Յանուն արեան Անոր՝ յաւերժ գրաւական
 Ցաւերժ սիրոյ, և յանուն այն ապտակին
 Բնիանին վրայ որ կ'աւետէր երկնքի

Ավայութիւնն, ընդունէ՝ Դու յուսահատ
 Ազօթքն որ պինտ պանդոյըր Քու սորուններուդ
 Յօնանացընուր երկրէն Քեզի Կուղերձէ:

Վերապրոլաց վըրայ, ո՞հ, թող շըճնչէ
 Վատախտարակ զազանութիւնն ազգերուն.
 Թող աղօթքովդ Յիսուս քերէ ու լրւայ

Սրտերը մեր, զի վարակած են զանոնք
 Խզիայթութեներն ամենափուտ զարչութեամը,
 Յնտ կամակոր ու դժպըհի ուրացմանց

Պատութիւնաց կտակարանացըդ կրկին.

Սրբազնասուրը օրէնքը Զոյց Լեռներուն
 Ցեղոցու շարդուած՝ գըղրդումէն մարտերու

Զոր կ'արտասուէ աշխարհը շատ ուշ սակայն,
 Քուրէի կըտոր մըն է բերանն անբամին
 Մինչեւ աղիքն ախտերու մէջ թաթիււաւ:

Եթ՝ անջրպես մը կը տեսնիս երկրի մէջ
Ով Սայր, Լոյսի՞ իր փրկութեանը համար,
Անմղութեամբը յաղթէ շար գծութեան

Որ զգրաւած է սերունդները բոլոր
Այն ատենէն որ բեթղէմ ուրացան:
Պապանձեցուր ճառատանքները նրբին

Որ ազբերու մէջ նետեցին գոհարներդ.
Հրաման ըրէ որ Գու Սաղէմի երկնային
Բանայ դռներն յոգնավաստակ խոնջերուն:

Դուն որ սափիդ տակն առիր օձը եւ ման,
Ուաւմէն տանջանք կը մարես ֆո՞ւ արցունքով,
Փոխակերպէ երեսն ու բախտն աշխարհի:

Ով Աշտարակ Դաւթեան, Փղոսկրեայ Աշտարակ,
Մէնք անհանդարու հիւրեր ենք զարչ հիւրերու,
Մեր ընծաներն են արտասուր եւ արիւն:

Նահապետաց, Մարգարէից Թագուհի,
Ամէն հօտ իր ճամբէն կ'երթայ փախրստեայ,
Փակ է յետին քերթողներուն՝ ապագան:

Դուռ Երկնքի, Առաւոտեան գու Աստղիկ,
Երջած մարս են բոլոր մեր աշքերուն
Աստղից ծեր՝ աստուածային վերարկուին:

Ով Տապանակ Ռիխտի, ով կոյս գերազօր,
Մէնք մատունուու եղանք ուխտի զաշիքին
Արենէքի արեներուն տակ կիրուած:

Ով գու Սիրոյ Ծոց, ով Յուսոյ գու Անգունդ,
Մէնք լոկ գենք կ'ակընկալենք օգնութիւնն
Այս հուն լոյսին մէջ որ մեզի կը մընայ:

Դուն որ ճանցար չըւառութիւնն անարգանքն
Հոս երկրի վրայ, աղքատ եղար՝ շըքաւոր
Ողորմէի տընակի մէջ որ տեսաւ

Տէրդ ու Աստուածդդ քերիւնվ, տապարով,
Ու համի առիր սարսափներու, Թագուստի
Եւ փախուստի, մերժման, ամէն անձկութեան,

Տեսար ջարդուիլ գեղեցիկ շուշանիդ,
Ու բաց վէրքերը դիմեցիր աշքերովդ
Միրին մէջ գու հոգենասոր ջաւակիդ,

Գութ ունեցիր անք անտէր մայրերուն,
Այրիներուն, որդիներուն ցաւագին,
Չորս ոին ու գէնը կը փոխէ խուժերու

Արթնցնենկով սրտերուն մէջ հրատոչըր
Գրուութիւններ գրոնումներու աննըւըւ:
Գրժոխորկոր կը բիւներուն զոհ ցացած

Անմղուներուն, մարդասպանաց ըըթութիւն.
Գթութիւն առանց սիրոյ վայրագ կատաղեաց
Որ վայրահաջ կախարդանքէ կը յաղթուիին:

Գթութիւն անսոնց որոնք քրտինք կը թափեն
Որպէս զի հացը հայթայթնն ամէնուն.
Լուռ՝ անբարբառ ցաւին վրայ գութ ունեցիր,
Եւ թերաւուր որչերէն զեր կը թեւեն:

Հրապարատութեանց, սին՝ ընդունայն տենչերու.
Գութ ունեցիր, գութ մշտահեծ հառավմանց
Որ երկրաւոր որչերէն զեր կը թեւեն:

Դէպ ի Գեզ, ով Խաղաղութեան Թագուհի:

Ա Ր Կ Ա Դ Պ Ւ Ա

Խորիքերուն մէջ գոզաւոր հովիտներուն օրնըւած
Կ'անցնին գետերն ուռենեաց մանշակաց ընդ
[մէջէն.

Մառեր՝ տունկեր աղուորցած թուզուններով՝ թէր-
[թէրով
կու տան ստուերէ նըկարներ զառնուկներուն
[խաղերուն.

Մարգագետի խոտերուն նոր ու չժնաղ տէրեւ-
[ներն
կը թուին կանանչ լեզուներ որ կ'ըմբոշննն
[արեցակն:

Առանց հօտի հովիւներ, հօտեր առանց հովիւի
Նորափըթիթ ծաղկանց վրայ կը տարածուին
[երշանիկ.

Եւ ակսուն ճիշդ մէջտեղ՝ երկու եզներ կախար-
[գուած
Մըտիկ կ'ընեն՝ ըսպիտակ անշարժ՝ նըւագն եզո-
[դին:

Կենսառոյգ օ'զը փռուած բլուրներուն վրայ երկ-
[նային
կը սփոէ լոյս մը խաղաղ հովիտներուն վրայ
[ծիծուն:

Ով կորսուած սրբութիւնն իմ մանկական եր-
[կընքիս,

Զոր ապրիլի լոյսին մէջ այսօր կրկին կը գտնեմ:

Ինձի տրղայ դառնալ տուր հանգստութեան հով-
[տի մէջ

Երբոր ամէն ինչ սուրբ էր, եւ հրաշալի ու մաքուր.

Ինձի մանուկ դառնալ տուր երբոր ամէն ինչ
[իմ էր

Ինչ որ Աստուած պարզեւած էր անուշակ այս
[երկրին:

Ա. Բ. Ք. Ա. Յ. Ռ. Խ. Խ. Ն.

Լեռը բարի՝ յունուար ամսուն կէսերուն՝
Ուրախացած բոլոր լուսով սառուցիկ,
Բազմանկինի տաշած է ջինջ ֆարանյան
Ու տունկերու իր ժապաւէնը ցրտին:

Կաթի գետին աստղերու բյուլ բոլոր,
Արագակին նախկին կանչէն գեն առաջ,
Սատուրու հոյլքն համարլոր աշխարհի
Անշացան՝ անշարժ բիւրեն երկնորու:

Ուականակիտ ու ջինջ քոյին հետեւէն
Չըքնացողը վայրկեան մ'սիկ կը տեսնէ
Ազուրներով մարմար երկնի արգունիքին
Խնայէն սրտին մէջ կ'երազէր հաւատքով:

Ու փայլակմամբ մը կը բացուի իր առջեւ
Վշին մը վրայ կամարներու կապուտակ՝
Լոյսն երջանիկ երնսներուն սուրբերուն,
Եւ բերկրալիր նահապեաց ալեւոյթն:

Բայց յանկարծոյն քոյը բոլոր կը մթնէ,
Կ'անհետանան երկնի դրախտին ածուներն –
Վարդով՝ սովոր կը փայլակէ ամպարիշտ
Հասուզութիւնը զըռեհիկ՝ արեւուն:

Մ. Ա. Բ. Տ.

Ասրտի արեւ, ճամբաներու փոշիներ
Կակիային վրայ եւ զածած տօսալին,
Ասրգերուն մէջ ծեր՝ մարգինեներ ցանուցիր.
Ջերմակ խնձոր մը՝ կանխահաս խայժ՝ հրաւէր

Ամէն կրփի եւ ցանկութեան՝ տարածամ
Վերցսկսաման: Եւ կարծես վազ կը ձկոտէ
Զատկին՝ սոսերն իր բարեմոյն թթիւներն
Զորու կը թեքէ թըլուրներուն վրայ անփոյթ:

Ենք երկնքին մէջ հեղկացած անազէ՝
Սերունդ մ'ամբողջ թեթե՛ նրբին ամպերու
Վըճիաօրէն կը կորէ դաշտն անարատ,
Ըստանելիք մ'ըլլար կարծես նախնական:

Օդին մէջ կայ զոյն մ'ամայի յոգութեան,
Սըլիթարուած իոնարհութեան, խոստացուած
Հանոյիներու և սրտմութեան, ըլլային
Կարծես ուրիշ զարուններու մոխիրներն:

Հոգիներուն մէջ տաքութեան գեռ անվարժ
Կը զառնան գոնդ գոնդ յուշիներ ու տենչեր
Եւ մոգցած գորովանքները բոյլը
Ինչպէս առոյգ սոսերու վրայ տերեւներն:

Ա. Բ. Ե. Խ. Խ. Ն.

Թող մարգերուն վըրայ մերկ իջնէ զարունը ծեւ
[լուկ
Թափծու երկաթ ու թիթեղ երկինքներէն ժան.
[գահար:

Պայթի արեւը մարտին – եւ արեւակն ապրիլի
Խըլէ երկրէն աղտնեղի ծաղիկներու շառյութիւնն:

Մաղիկ երկնի կըրակին, գոռող արեւ մայիսի,
Այրէ ճամբորոդ մոլորակը քաջառողջ ոսկինվ,

Հականեխէ՛ օ՞ն դու հինգ ցամաքներու բոյրը
[ժանտր
Որ ծեփ են փուլ սրտերով ու ծեփ մարած
[մաքերով:

Կը ծախէ մեռ հոգիներ նըշանաւոր զըրագէսն,
Ընդզօգած գուժ ժանաւութեամբ բառերու մէջ
[մնաթափէ,

Եւ անժառանգ որդիները՝ մուրիկներ մաննայի,
Կը յանձնեն սուրեր փոխան նզիմ ապկակ եղէզի:

Արեւ առանց երկիւղի, արեւ առանց ամօթոյ,
Ամէն դեղին սլաքոր թող հարուած ըլլայ սոզզ
[տանքի.

Մազարդարից սառուցիկ խօսութիւնները ցրուէ, Եւ կու տայ եւս հըգօր կընկիր մ'աշխարհի, Որ կը դրգչին զիշերով հիւծած մաշած ապրա- Խօսեր՝ լեռներ են դարդիկներ Աստուծոյ լայնածաւալ ջերմութենէն քոյրացած:

Արթնցուր մութ տեղերուն մէջ զիլիվայր աշ-
[խարհաց
թափառական ու թմրած հրեշտակներու հոգի-
[ներն.

Կրակէ սպառած ոգիները փոքրերուն արհամարն նըշոյլներով հըգօր՝ իբր օրհարսակի փողեր ցոց.

Միահեծան հրդեհիշ հաստատութեան սառնապաղ բուրու երկիրը վառէ հրդեհումով մը զըւարթ:

Այրէ՛ քուրչերն ու զրգեակը, խեշերանքն ու [ծոպերն,

Գաղջը որ խոր կը ննջէ, եւ երկնուսն որ կու լայ:

Զերդ անսահման խարոյկի մը մէջ՝ զոհի համար [վառ՝

Զնջէ ամէն դիրտ եւ աղտ մարդկային նենց չա- [բութեան:

Որ զի Աղամը գարձած սրբանքէր հրդեհէն կարող ըլլայ տեսնելու զլսուած երես առ երես:

ՅՈՒՆԻԴՐԱ

Երիտասարդ Յուլիսի շէկ երկնգում Տաք գալուորան կը նոխանայ սիրապանծ:

Կը թուի անտառ մը որ եւ է փոքրը թուփ, Եւ գիրարեկ բունը կազին մ'հինաւուրց:

Աւելի՛ եւը սուր կարծես կը ննջէ Հորթին պոչիւնը եւ հաջիւնը քածիրն,

Եւ իբրեւ լիճ մը կը փայլի փարիկ փոսն Ուր քիչ մը ջուր կը մօրանայ կանաչուն:

Երիտասարդ յուլիսի շէկ երկնգում Սիրահարուած է բոլոր պեր դաշտորան:

Կը վառվըսի նաեւ իմ սիրոս արեւում Լայնածաւալ պարզութեան մէջ ըսփոփուած:

Կը համբուրուին մըսածումներ ու բնութիւն Եւ կ'առնեն յանկարծ հին խօսքերը մարմին. Կը գառնայ իրնդն որսուն հոգին կը աննայ

Նաեւ իմ սիրոս կը վառի արեւում Լայնածաւալ տաքութեան մէջ հաշուսած: Թրգմ. Հ. Ա. Ղազանչան

ԽՈՒԱՐԴԱՆ ԱՍՏՀԱԿՈ

(Վաղամեսիկ ընկերին յիշասակիթ)

Մովկի ափին սըմբարէմ' Մահու պատկերն եւ տեսայ:

Աստղիկ մ'երկնից բարձունքին Ցած էր ինկած անզգայ:

Սկաթորմի ժեռին մօտ

Կը հնձէր դէմք մ'ակնոր

Որ արցունքով մահանոտ

Պատմոց աղէտն ահաւոր:

Չափեցի՛ ծիրն երկնաքին

Ան իրիկուն՝ վըշտահար.

Աստղերն ամէն՝ կու լային

Աստղիկս ամբիծ որ չի կար:

Ու յիշեցի գեղն ամբիծ

Երբ կը ճնմէր երկիրց ծոց,

Ու նազանքով սիրալից

Հազար սրտի սէրն էր, բոց....

Սիրակ անմեղ զերդ շոշան

Ամէն այզուն կը ծագէր,

Ամբիծ սրտին՝ լուսնընկան

Գիշերն հըսկող ու ընկեր:

Լոյս էր անի, բարձունքին

Կարեկցութեան ժըպիսով

Մահացուներն հէք ամէն

Կը դիտէր սիրոց վըրդով...

Ու սիրեցի այս հոգին

Անմեղութեան նախանձով.

Ինչպէս իր աստղն երկնաքին

Անունին մէջ, սիրոյ ծով....

Աւանդ, պատրանքը յահուր

Զինքն ըզգըլիսեց անքարրառ.

Անշնչացաւ գետակուր,

Պատեց իր աստղն ալ խաւար...

Անցաւ անբաստ այս գիշեր,

Գիտին ափին դին զցտան,

Ծագեցաւ այզն անըւէր

Մովկի ափին էր աստղն այն....: